

Կը պահանջէ ձեւ, բեկոր,  
Որ, ո՛հ, զես մանըը փըշըէ  
Այն չար աստված կորակոր:

Յետոյ ծաղկազարդ եղին մօտ կ'եղթայ.  
Կը հանէ զայն զեց պատուանգանին լրայ.  
Կանգնած մեհենի պատուհանին մօտ,  
Մուրծը ձեռքին մէջ, մինչեւ առաւոտ,  
Գլուխը լուսնին մէջ, ե'ստքն՝ լսաւուերի,  
Արձանի նըման անշարժ՝ կը խորհի ...:  
Ահա առարտան հընչէ գօրաց փաղ.  
Մեհեան կը զիմէ արթընցած ամբոխ.  
Թանկարծ կանգ կ'առնու, շրփումած ու լուռ.  
Մուր է կուռը նախին. պատէ զինը սարսուո.  
·                  Յետոյ սակայն իրազգած  
Նոր կուռքին՝ ամբոխ կեցցէնիր տեղաց. —  
Զոհն ալ՝ հուսկ որիմն՝ աստված էր հզած ...:

Հ. Կ. Տ. Ասահեան

## ԸՆՏԱՆԵԿԱՆ ՅԱՐԿԸ .

(ՏԱՍԸ ՏԱՐՈՒԱՆ ԴԵՊՔ ՄԸ)

1896 - 1906

(Շարութ. և վերջ. տի՛ս թիւ գ. էջ 185)

Միհրանին դիմաց դուռը բացուեցաւ.  
մութ էր ներսը, միայն խորը նուազ լցու  
մը կը նշանարուէր: Աղջիկը հիրին ձեռքէն  
բռնելով՝ առաջնորդեց զինքը դէպ ի այդ  
լցոյս: Ծնդարձակ սենեակ մ'էր գետնա-  
յարկին վրայ. որուն առաստաղին կոշտ  
ու դուրս ցցուած գերանները ծովիչն սեւ-  
ցած էին. մէկ կողմը միայն երկու պա-  
տուհաններ կային, ուսկից զլուխ մը հա-  
զիւ դուրս կը հանուէր, և անոնք ալ թղթով  
գոցուած. և տանիքին վրայ երկու երդից-  
ներ, ուսկից մի ցանի աստղեր ներս կը  
նայէին: Մէկ կողմը օձախ մը կար, որուն  
ծովիք ընտանիքի մը գոյութեան ապա-  
ցոյցն է:

Միհրանը այդ սենեկին յառած աչքերը՝  
օճախին կը մօտենար. բայց փորբէկը իր

ձեռքը անոր կուրծքին դրաւ ու կեցուց  
զինքը.

— Եղրայրս է, ըսաւ հեծկլտալով:  
Առջեւ նայեցաւ Միհրան ու կրակին  
լուսով իր ոսքերուն առջեւ կրցաւ նշա-  
րել երիտասարդ մը՝ զլուխը արիւնի մէջ,  
և գանակի բազմաթիւ հարուածներ անոր  
վրայ: Այդ տեսարանին առջեւ անզգայ մը  
գարձաւ Միհրան և չկրցաւ հարցում մ'ը-  
նել փորբէկին. և անոր աչքերը չորցնելու  
համար՝ չկրցաւ ցանի մը միտիթարական  
խօսք հանել բերնէն: Լարծեց որ երազին  
մէջ Նիկոյին մարմինը գտած էր, բայց այն  
սարսափը որ զգաց՝ պէտք էր զինքը ար-  
թըննէր:

Մինչեւ Միհրան մերթ մեռելին, մերթ  
փորբէկ աղջկան զթութեան նայուածքներ  
կուրծէր համրացած՝ ականջին երրորդի մը  
հեւհեւալը հասաւ. հոն նայեցաւ՝ ուսկից  
որ այդ ձայնը կու զար. թերաստուերին  
մէջ ուրիշ տեսարան մը գտաւ, որ թշուա-  
ռութեան խոր անդունդ մը կը ներկայա-  
ցընէր:

— Ո՞վ է հոն. թոթովելով հարցուց Մի-  
հրան փորբէկին:

— Մայրիկս է, արդեօք հիւանդութիւնը ծանր է, ըսաւ աղջիկը, և ձեռքի իւղէ կանթեղը վառելով՝ անոր զիխուն մօտեցուց:

Լիւանթեղին այս նուազ լրաց ցըցուց հոն Միհրանին՝ կին մը անկողնոյ մէջ. թշուառ մայր մ' էր այդ վշտին զոհուած. նա նիշարէր, այնքան նիշար՝ որ կարծես կմախիր մը վրայ բարակ կաշի մը ձգած էին. ձեռքերը՝ որոնց ջիղերը կարելի պիտի ըլլար համրել՝ աղքատին վերմակին վրայ ձգուած էին անշարժ, իբրեւ թէ մեռածի մը պատկանէին: Աչքերը՝ որոնք ակնակապճին մէջ խորասուզուած էին անթարթ՝ երդիքին յառած էին, մարմնացնելով իրենց մէջ՝ վիշտը, տառապանքը ու ցաւը: Նիհար դէմցին կէսը ծածկող մազերը՝ սպիտակ էին. կարծես նոյն օրը ճերմկցած: Նա կը չնչէր, այնքան ծանր՝ իբրեւ թէ վերջին շունչն ըլլար առածք:

Միհրանն այդ կնոջ զիմացը սոսկաց, և ձեռը անոր ճակտին դրաւ, ու զզաց որ պայ ցրտինքով մը թթջուած էր: Աղջիկը կրկին հարցուց:

— Վազ կ'առողջանայ մայրիկս:

— Այն, այն, ըսաւ Միհրան. և հիւանդ նոյն վայրկենին բաժնեց իր աչքերը աստղերէն, ու չոր գլուխը դարձուց իր որդույն ու կրկնեց.

— Այն, այն:

— Հայրի կդ ուր է. հարցուց Միհրան փոքրիկին՝ դէպ ի օճախն երթալով:

— Ես հայրիկս չեմ տեսած. մայրիկս միշտ զինքը կ'ողբայ. ինծի կը պատմէր թէ օր մը երբ եղրօսն հետ Պ... զիւզը կ'երթայ՝ երկուքն ալ չեն վերադառնար:

— Ուրիշ եղբայր ունի՞ս:

— Մէկ հատ մը գերեզմանին մէջ. ուրիշ մը՝ ամենէն մեծ՝ ոտքերուդ տակ. ուրիշ մ'ալ ան՝ որ հօրս հետ կը կորսուի, անունն ալ խաչիկ է ...

— Խաչիկ ։ ։ ։ հարցուց Միհրան ու չկրցաւ հարցումը շարունակել. կարծես սրտին երակները փրթան. նոյն վայրկենին վառվուն երեսները գունատեցան ու չկարենալով ալ ոտքի կենալ՝ հողին վրայ ընկաւ:

Փոքրիկը այլայլած՝ ոձուիխն վրայ չորսուեր լցցուց՝ որ տփուր սենենեակը լուսաւորէ. և բոցը՝ որ կը բարձրանար ու կը ցածնար հոն՝ սենեկին բուրը առարկաները սեւ պատիխ վրայ կը իւացնէր: Մ'եռելին, հիւանդին, Միհրանին ու փոքրիկին ստուերները կ'ելնէին ու կ'իջնէին պատիխ վրայ: . . .

— Քոյր ունի՞ս, կրկին սկսաւ հարցնել. բայց այս անգամ ուրիշ շեշտով մը:

— Կարգուած է . . .

Ու այդ պահուն՝ հիւանդը հեկեկաց խոր ձայնով մը ու ըսաւ.

— Մինասիկ, պուտ մը ջուր:

Փոքրիկ աղջիկն իսկոյն ցատկեց մօըը ջուր տալու: Հիւանդը ցթունցները զովացուց, և իր որին ցովը կեցնելով՝ չոր ձեռքերը անոր զիխուն վրայ դրաւ, որոնք անջուշ շամ ծանր էին. իբրեւ թէ նա իր անհուն վիշտերը, տառապանցները ու ցաւերը, որոնք թշուառին կեանքն անրածան են՝ անոր վրայ ծանրաբեռնէր: Ցետոյ մրմնջեց հիւանդը աղօթք մը և օրնէնքը մը, ախուր և սեւ, ինչպէս մեռելի մը տուած օրնէնքը:

— Մինասիկ, ըսաւ ան, մեր արիւնին վիրջին կաթիւն ես. հօրդ ժափտը չտեսար, մօրդ ողքերով և արցունցներուն տակ մեծացար: Ջեղք միայնակ չեմ ձգեր. Աստուած քեզի հետ ըլլայ: Երբ հալածուիս վիշտերն ու արցունցը սրբող մը չգտնես՝ եկուր գերեզմանիս վրայ. ես որդան որ պիտի ընկնծուիմ սեւ հողուն տակ, բայց երբ դու հոն արցունցներ թափելու գաս՝ պիտի միխթարեմ զբեզ և քու բոլոր ցաւերդ գերեզմանիս մէջ պիտի առնում ես, և հետո պիտի թաղիմ: Գերեզմանիս մօտ ալ գիշ փայտէ խաչ մը՝ իբրեւ հօրդ անծանօթ գերեզմանին վրայ. անոր ցով ուրիշ մ'ալ՝ իբրեւ խաչիկ եղբօրդ գերեզմանին վրայ. և զանոնց ալ թթջէ արցունցներովդ: . . .

Վիշ մը լուց հիւանդը. և Միհրանը մատենալով հեծկլտացող փոքրիկին՝ յոյս կուտար անոր՝ թէ մայրիկը մէկ երկու օրէն ոտքի կ'ելնէ:

Հիւանդը ցիչ մը աւելի՛ ուժով հեւհեւ-

ւալէն վերջը՝ հոգի՝ առած՝ մարուսղ կանթեղի մը վերջին ճիզին նման, խոր աչքերը աւելի բացած, ճերմակ մազերը Մինասիկին վրայ ձգելով՝ երկու մահահոտ ձեռքերով զրկեց զայն ու ըսաւ. — « Մինասիկ, բեր, մօտեցնուր սիրտդ սրտիս, ինծի տուր ցաւերդ. ճակատդ շրթունքիս մօտեցուր, տաց համբոյրս առ. բերանդ բերնիս բեր՝ վերջին տաց համբոյրս առ, տաւըու արինթաթախ եղբօրդ ճակտին: ...

իինը այլ եւս չկրցաւ շարունակել խօսքը. և նորէն բարձին վրայ ձգեց գլուխուր:

Միհրանը հակացաւ՝ որ ճիւանդին վերջին ժամերն էին, և որպէս զի փոքրիկը մօրը մահը չիմանայ՝ զայն լսելի ձայնով մը իրեն կանչեց:

— Աղջիկ, Միհնան է անունդ:

— Այս, պատասխանեց:

— Մենց մանչերուն կու տանք այդ անունը:

— Ես աղջիկ չեմ, ըսաւ, և գլխուր լաթը հանեց:

— Մանչուր զգեստ չունիս:

— Ունիմ, բայց այսօր կիւրճիներն եւ կան ջարդեցին մարդիկը և երիտասարդները. մայրիկս ինծի այս զգեստը հազցուց որ զիս ալ չսպաննեն. « Խենդ եղբայրս... » ըսաւ ան՝ արինթաթախ երիտասարդը ցուցնելով, ու սկսաւ լալ:

Միհրան հետաքրքրուած այդ ջարդի պատմութենչն՝ մանրամասն պատմել տուաւ. ու այդ յարիկը, որուն մէջ էին զն մը և մահամերդ կին մը՝ շատ տիսուր շեշտ մը տուաւ. եղելութեան:

Այդ պատմութիւնը վայրկեան մը ընդհատեցաւ, երբ խոր հառաչ մ'ելաւ թերաստուերի մը մէջէն: Միհնասիկին մօր վերջին հառաչն էր. վերջին հառաչը թըշուափի մը՝ որ այրուող սրտի մը մոխիրն էր, աճինք:

Միհրանը երբեք սիրտ չկրցաւ ընել փոքրիկին յայտնել այն բոպէն՝ յորում սիրելի հոգի մը կը զատուեր իրմէ. մայր մը որբ կը թողուր իր զաւակը:

Արտասուախառն պատմութիւնը՝ օնսիին լոյսին հետ կը վերջանար. հիմայ պատ-

մութիւնն ալ վերջացաւ և կրակն ալ մարեցաւ, և խաւարին մէջ մնացին երկու մեռեներն ու Միհրանն և Միհնասիկը, որ անոնց ժառանգն էր:

— Միհնասիկ, կէս զիշերն անցաւ. առաւօտ կանուխ պիտի ելնեմ. զիչ մը մրագենը, ըսաւ Միհրան:

— Զի՞, ես չեմ քնանար. թերեւս մայրիկս զիշերը ինծի պէտց պիտի ունենայ:

— Հոգ մի ըներ, ես զինըը կը հոգամ. զու հանգիստ քնացիր, ըսաւ Միհրան. և կոնդ մը իրեն բարձ ըրաւ ու բազուկն ալ պատանոյն երկրնցուց՝ որ անոր վրայ զնէ զուուիր: Միհնասիկը հինգ վայրկեան վերջը խաղաղ կը քնանար:

Հմայ ամենէն ահուելի ժամն է. Միհրանը միայնակ է խաւարին մէջ՝ երկու մեռեներու մօտ. զեռ ժամեր վերջ խաւարին զիմաց կը թարթէ նա աչքերը. անոր միտքը զբաղած է. հակադրական մտածութիւններ կը յոզնեցնեն իր ուղեղը. խոճին վրայ ծանրոց մը կը զգայ՝ երբ կը մտածէ թէ զատոնից մը յայտնելու պարտը կը պահանջնեն իրմէ երկու մեռելներ՝ որոնց յարկին տակ կը հիւրընկալուի: Յոզնութիւնը՝ կու զայ առժամանակարար ծանրացած բիբերը գոցելու. և ահա իրեն զիմաց կու զայ կողջ մը ուրուականն արինթաթախ որդույն հետ, որ կ'ըսէ. « Քեզի կը թողում որբ որդիս. զայն խաչիկիս յանձնէ »: Երբ կը հաւանի Միհրան՝ անդիչն ուրիշներ կը մօտենան իրեն. Նիկոյին որդիքն են՝ որոնց հայրիկ մը կ'ուզեն: Այս իրար զիրար ոշշնչացնող խորհուրդները՝ չէն ձգեր որ Միհրան աշքերը փակէ անհորիզն խաւարին զիմաց: Իր միտքը այն ատեն խազաղեցաւ երբ որոցէց « Նիկոյին մարմինը թաղելէն վերջը՝ երբ խաչիկ կը սկսի իր գործին՝ Միհնասիկը Նիկոյին տունը բիբել կու տամ՝ որ հոն հանգիստ ապրի ».

այս որոշողութեան վրայ նա աչքերը փակեց և այդ տիսուր սենեկին մէջ քնացաւ, մինչեւ որ տանը երդիքէն բիշ մը լուսաւորուեցաւ խաւարպատ սենեկակը:

Միհրան ինքընը երազէ մը ընկճուած գտաւ. երէկ իրիկուան դէպերը իրեն ե-

բազ կը թուէին. նա ինքզինքը իր տանը մէջ արթնցած կարծեց : Մէկ բազուկը թմրած էր. տղայ մը գլուխը անոր վրայ դրած կը քնանար. սեւ պատին տակ՝ անկողնոյ մէջ մեռելի մը ճերմակ դէմքը աշքին զարկաւ և զրան ցով երիտասարդ մը արիւներու մէջ : Մի քանի վայրկեան նա սոսկումով դողդպաց, մինչեւ որ յիշողութիւնը ամէն բան պարզեց : Մինասիկն էր այն պատանին՝ որուն բարձ տուած էր իր բազուկը : Այդ պատանին էր ժառանգը՝ այդ տիսուր սենեկին . բայց ան հիմայ ցաղցր ժպիտ մ'ունի իր դէմքին վրայ : Թշուառ տղայ, անշուշտ երազով կը բերկրի. անշուշտ երազին մէջ իր մայրը առողջ զտաւ. անշուշտ երազին մէջ երազ կարծեց իր եղորը սպաննուիլու :

Միհրանը չարթնցուց զայն. և ինչ անգիտութիւն է բանալ փոքրիկին աչքերը, և անոր դիմաց զնել մեռած մայրիկը և սրախողնոյ եղայրը : Կամացուկ մը Մինասիկին գլուխը գետին զրաւ, և ոտքի մատերուն վրայ կոխելով զուրս ելաւ այդ տունէն՝ մի քանի ընկերներ զտնելու համար, որպէս զի Մինասիկին մայրն ու եղայրը թաղեն, առանց խաչիկին արցունքին :

Նոյն օրը թաղեցին խաչիկին մայրը և եղայրը. և երկրորդ օրը Պ... զիւղին մէջ Նիկոն, որուն որդեհիր եղած էր խաչիկ :

\*  
\*\*

Ամիս մ'անցաւ. մօտեցան այն օրերն՝ երր Պ... ակցիք զիւղացիր Մ... զիւղը ուխտի կ'երթային հանդիսապէս : Այդ օրերէն առաջ՝ Միհրանը կ'ուզէր Մինասիկը Պ... զիւղը բերել, որ նիկոյին տանը մէջ ապրի : Որ մը Միհրան իրեն կանչեց խաչիկը ու ըստաւ.

— Երգուբնցի՛ր տալիք խորհուրդս կատարե : այն ատեն պիտի յայտնեն քեզի գաղտնիք մը :

— Կ'երդնում, Միհրան :

— Դու՛ ինչպէս զիտե՞ս՝ Նիկոյին որդին չես. ցու հայրդ Մ... զիւղէն է, ուր ամիս մ'առաջ զնացինք՝ զիշէր մը հոն անցընելու համար : Եւ այն տանը մէջ անցուցի նոյն

զիշէրը՝ ուր որ ծնած էիր : Ուտքիս առջեւ ելաւ մեծ եղրայրը՝ հիւրձներէն սպան նուած . մայրդ նոյն զիշէրը իմ ցովս հոգին աւանդեց : հիմայ փոքրիկ եղրայր մ'ունիս Մինասիկ անունով և ցոյր մը Մարիամ՝ որ կարգուած է, և Զարդին օրը էրիէն զրկուած . երկուցն ալ հիմայ խեղճ դիրքի մէջ են կօրուան հացին կը կարսուին : Խորհուրդ կու տամ՝ բցորդ և եղրայրդ հոս Պ... զիւղը բերել :

Մինչգեղ Միհրան խաչիկին ընտանեկան յարկը կը նկարազրէր՝ անոր զոյնը կ'այլափափէր . նա աղօտ կերպով յիշեց՝ որ իր ծննդավայրը լեռներու վրայ եղած էր. զրեթէ յիշեց նորածին մանուկ մը օրօրոցին մէջ ... Անիկա Մինասիկը պէտք էր Ըլւալ :

Որոշեցին երկրորդ օրը Մ... զիւղը երթալ, երկու թշուառները Պ... զիւղը բերելու համար :

\*  
\*\*

Սաստիկ սով մը Մ... զիւղը աւերեց ջարգէն վերջ . ժողովուրդը հաց չուներ ու տելու . ոչ մէկ տեղ լսելի չեղաւ իրենց «օգնութիւն»ը, «հաց»ը :

Սովին վրայ հիւանդութիւն մ'ալ եկաւ շատերը գերեզման տանելու, որ ամենէն հանգիստ վայրը դարձած էր նոյն ատեն ները :

Մինասիկն ալ այդ հիւանդութիւն ըըռնուած ըլլաւով՝ նիհարցած էր. նա օրուան մէջ հազիւ պատառ մը չոր հաց կը մըտնել. յետին խեղճութեան մէջ կը տառապէր, և ինցինը սփոփելու համար՝ ամէն իրիկուն գերեզման կը դիմէր, և ժամերով հոն՝ մօրը սեւ գերեզմանին վրայ լալէն վերջ՝ տուն կը զառնար սփոփուած : Եւ արցունքը կը մոոցնէր վիշտը, հացը, և ցաւը :

Ճեշշ այն իրիկունը՝ երր Միհրան ու խաչիկ ձիերու վրայ բարձրացած գերեզմանին ճանապարհէն Մ... զիւղը կը մըտնէին, իրենց ճամբուռն վրայ պատանիի մը հանդիպեցան, որ զանդաղ բայլերով զէպի ի գերեզմանատուն կը դիմէր : Պատանիին

ուղերը բոպիկ էին. կարկտուած վարտիք մը հազած էր ան . մարմինը ծակծկուած զգեստով ջանացած էր գոցել, բայց կուրծքը բաց կը մնար : Դիմքը նիհար էր և տժոյն, ծնօտները դուրս ելած, և սեւ աչքերը խորը մոտած . նա կարծես թշուառութեան ստուերն էր :

Խաչիկը՝ երբ հեռուէն նշմարեց այդ ողորմիկ պատանին, տասը փարայ պատրաստեց, ապահով ըլլալով՝ որ նա ողորմութիւն պիտի ուզէր : Յիշաւի, պատանին մոտեցաւ՝ երբ անոնք ձիերնին կեցուցին, և նիհար ձեռքն անոնց երկնցնելով՝ պազատանքի ճայնով մը հազիւ միրտ բրաւ ըսկու ըսկու .

— Կոտոր մը հաց, անօթի եմ...

Զայնը ծանօթ էր Միհրանին . Մինասիկին ծայնն էր այն . բայց նա չճնանցաւ անոր դէմքը. անկարելի կը թուէլ մէջ ամսուան մէջ տղու մը դէմքին այդքան փոփոխուիլը :

— Կոտոր մը հաց, անօթի եմ. կրկնեց Մինասիկ :

Խաչիկը և Միհրան տասնական փարայ երկնցուցին . բայց զարմացան երբ պատանիին չոր դէմքին վրայ գոհունակութեան ժպիս չնշմարեցին . Մինասիկը հաց կ'ուզէր և ոչ թէ ստակ :

Զիւարոները Մ... զիւզը մտան և խաչիկին տունը զիմեցին . դուռը բաց էր . ներսը ոչ ոք կար, գետինը գեռ կը նշմարուէին արեան հետքեր, խաչիկ յուզուած՝ անշարժ կեցաւ այդ սեմին վրայ : Ուրեմն այդ էր այն տունը՝ որուն մէջ ծնած ու սնած էր ինքը . բանի յիշատակներ ունէր ան այդ յարկին տակ, որոնք իրմէ գողտրիկ արցունըներ պիտի գողնային, եթէ դեռ գիտակցութիւնը չքացուած՝ զրկուած չըլլար անկից :

Հեկեկալով դուրս ելաւ խաչիկ, և Միհրանին առաջնորդութեամբ իր քրոջ տունը զիմեց :

Դիմացը յանկարծ խեղճ տան մը դուռը բացուեցաւ . խաչիկ խորը նշմարեց աղջիկ մը այնքան տիսոր վիճակի մէջ՝ որ կարծես թշուառութիւնն ինընին նկարի մը

մէջ անձնաւորուած էր : Ու Միհրանը կրցաւ սիրտ ընել այդ թշուառ արարածը Խաչիկին ցուցնել ու ըսել – Աս է բոյրդ :

Քոյր ու եղայրը բազուկնին բացած իւրաբու վրայ յարձակեցան, գրկուեցան, պլուած՝ համր մնացին . միայն արտասուրը կը խոսէր անձայն :

Ենուոյ երբ առաջին յուզումը հանդարտեցաւ, հարցոց խաչիկ իր քրոջ թէ ուր է իր փոքրիկ եղայրը :

— Ամէն իրիկուն գերեզմանատուն կ'երթայ արցունըներ թափելու մայրիկին գերեզմանին վրայ :

— Լաւագոյն տեղ մը կարելի չէ հանդիպիլ . արցունըներս պիտի ողողեն միանգամայն եղօրօս ու մօրս գերեզմանը :

Լունի լոյսը սփռուած էր ընութեան վրայ, և աւելի յուզիչ կ'ընէր այն ճանապարհը՝ որ կեանցի նման՝ գերեզմանով կը լմնար : Երկինըը անամպ էր . աստղերը արցունըի պէս կը փայլվէին ու մահիկն իր մահուան մօր կը թուէր, մօտեցած ըլլալով լերան մը՝ որ երկու գագաթէ ձեւացած բերանով մը կարծես զայն կլլել կ'ուզէր : Ա՛հ, բանի՝ մայրեր այդ անմեղ լուսնին լոյսով արիւնթաթախ որդի մը նշմարեցին գետնի վրայ նետուած, քանի հայրեր այդ լոյսով գտան կորսուած որդի մը՝ որ հարուածներու տակ հոգին կ'աւանդէր :

Հիմայ՝ նորէն այդ լուսինն էր՝ որ կը տեսնէր յոզնած պատանի մը, խեղճ Մինասիկը՝ երեք գերեզմաններու առջեւ, ուր մայր մը և երկու եղայրներ կը հանզէին : Անոնց քով կը կու փայտէ խաչեր կը բարձրանային, որոնց իրրեւ անթառամ նոճիներ կ'ուզէին հեռուէն շուրը տալ Մինասիկին կորսուած հօրը և եղօրը՝ խաչիկին՝ անծանօթ գերեզմաններուն :

Մինասիկը՝ որ ուժաթափ հասած էր գերեզման՝ տաք քրտինըներու մէջ՝ հազիւ կրցած էր մայրիկին համնելու, իր անհուն ցաւերը անոր պատմելու համար : Պատանին տասը վայրկեան այդ քրտինըներու մէջ մնաց, որոնք քիչ վերջ սառի փոխուցան կարծես :

Դեռ լուսինը չէր անյայտացած, երբ Մինասիկը խորունկ հառաջանք մ'արձակեց և սովատանջ հոգեվարքէ մը դալկացած՝ ջլատ րազուկները մօրը գերեզմանին վրայ դրաւ, գլուխը անոր յիշուց, յետոյ սահեցաւ՝ և թիկունքը գերեզմանին տալով պառկեցաւ, աչքերը աստղերուն տուած...

Լուսնի լոյսը իր կիսաշէմքը կ'արծաթաղօձէր, խոռոշը զեփիւռներով՝ կ'ողքային չորս կողմը. զիշերուան լոռութիւնը վերջացած կեանքի մը հանդիսաւորութիւնը ունէր. տղան կը քնանար իր մօր գերեզմանին վրայ, լուսնի մայրական փայտայնքին ներբեւ. աչքերը բաց էին, բայց չէր շնչեր ...

\*

Խաչիկը գերեզմանին ճանապարհին վրայ յառաջ կու գար, և ծառերու կիսասոռերներու մէջ կը կարծէր հոգիներ տեսնել. և կը մտածէր իր խորհրդաւոր կեանքին վրայ՝ որ այնքան թշուառ եղած էր. բայց իր ընտանեաց համար թերեւս երջանկագոյնն էր։ Գերեզմանները սկսան երեւալ. ամէնքն ալ թարմ էին և ամենուն ցով ողբացուներ կային, որոնց մթութեան մէջ, այդ գերեզմաններուն վրայ՝ տիսուր և սեւ պատմութիւններ կը կարդային։

Մարիամը՝ ցիւ մը ճեռուէն ցըցուց իր մօրը գերեզմանը և Մինասիկ եղբայրը, որ կարծեն կը քնանար մայրիկին գերեզմանին վրայ ընկած։

Խաչիկ մօտեցաւ անոր. արցունքը թափեց մօրը գերեզմանին վրայ, յետոյ զըրկեց Մինասիկը, բայց նա չարթնցաւ. համբուրեց անոր ճակատը, ստոի նման պաղ էր. և երբ անոր ձեռքին մէջ սեղուած գտաւ իր տուած ողբրմութիւնը՝ սառած ու արձանացած մնաց . . .

Այս լոպէիս մոլի սաւանով մը ծածկուեցաւ գերեզմանը. լուսինն անյայտացաւ՝ խաւարին մէջ թողլով մնած Մինասիկը, որուն ճակատին վրայ դեռ կը մնային խաչիկին շրթունքները . . .

\*

Այսպէս շատ տարիներէ վերջը՝ կեանքի

յանկարծական յեղաշրջութեամբ մը, խաչիկներկային մէջ՝ նոր անցեալ մը կը գտնէր իրեն. կ'իմանար՝ թէ տարրեր ծնողներ, տարրեր եղայցներ ունեցած էր, ուրոնց բնակարանին մէջ էր հիմայ. կ'իմանար՝ արցունքներ հեղեղելով՝ թէ իր բետանելիան յարկը գերեզմանատունն ինքնին էր :

Հ. Մ. Պատուիսաւ.



## ՀԱՅ ՀԱՆԴԵՍՆԵՐ

ՄՈՒՐՃ, (1905, թիւ 11-12):

Բնագմալեսի իմ ընթերցողներուս խոստացեր էր վերլուծութիւնն մը տալ Վ. Փափազեանի խաղ պատկերին, երբ վերջանէտը դնէր. Մարմանի ներկայ թիւին մէջ հեղինակն իր պարտըը աւարտեց, ինձի կը մնայ իմ կատարել։

Այժմակութեան համար պտոյտի ելած է հեղինակն, ըլուրներու վրայ՝ որ մօտ են հայ զիւղի մը, կէս մը յոգնածութեան, կէս մըն ալ գեղեցիկ տեսարաննը հանգստեամբ վայելելու պատճառու՝ շուրջի մը տակ կը տեղաւորուի։ Հետացըրութենէ և դիպուածն բերուած՝ շուտով իր զիւմացը կը շարուին զիւղին տղացը, որ այն տեղերը իրենց անասունները կ'արծածէին։ Ամէնքն ալ բոկոտն, խեղճ հագուած, արեւէն կիզուած, — ամէնքն ալ սակայն անհանդարու չարաճնի, խաղ մը կ'ուզեն ձեւացնել՝ ի շնորհս իրենց ցաղցցի այցելուին։ — Դիտուած է թէ բնազդը կը մղէ տղացը նմանցնելու ընկերական այն կարգերը, որ աչքի զարնող են՝ ինչպէս եկեղեցականը, զինուորականը, վարչականը։ Այ Վ. Փափազեանի պատկերին փոքրիկները հոն են հիմայ, բոլըրած բլըան լանջին, տեսարան հանելու բաղացական վարչութիւնը։ Մէջինէն ամենէն զօրաւորը զիւղապետ կ'ընտրեն, հետզհետէ կու գան զգիրը, ուտիկանները և որ ըստ կարգին և երկու զիւ-